

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

Գ Ն Ա. Մ Ե Ռ Ի Բ , Ա Ր Ի Ս Ի Բ Ե Մ .

Կըսեն թէ հին ատենի Յունաց մէջէն Սպարացիները այնքան հայրենասէր ու քաջասիրտ էին որ իրենց որդիքը թշնամեաց գէմ պատերազմի յուղարկելու ժամանակ կապսպրէին որ մի գուցէ ամօթով՝ այսինքն պատերազմէ փախչելով կամ յաղթուած ետ դառնան, այլ քաջութեամբ մեռնիլը աչք առնուն՝ եթէ կուզեն հայրենեաց առջեւը պատիւ գտնել մշտնջենաւորապէս։ Այս եւս կպատմեն թէ սպարտացի կնիկմարդուն մէկը իւր որդին պատերազմի դրկելու ատեն ըսեր է անոր թէ «կամ վահանովդ՝ կամ վահանիդ վրայ»։ այսինքն կամ յաղթութեամբ դառնաս՝ վահանդ ձեռքդ, կամ քաջութեամբ մեռնիս, ու դիակդ ետ դարձուի՝ վահանիդ վրայ դրուած։

Արդեօք այսպիսի հայրենասիրական ու արիական զգացմունքէ բխած ու սովորական դարձած է շատ տեղ ըսելը թէ «Գնա մեռիր, արի սիրեմ»։ Երանի թէ այնպէս լինէր. Երանի թէ ամենայն ծնողք ալ իրենց որդւոցը հին ժամանակներէ իւլեր այն մըտքով ըսէին զայդ։ Բայց աւանդ. գոնէ մեր մէջ բոլորովին տարբեր նշանակութիւն ունի այդ խօսքը, եւ սոսկալի ու պժգալի նշանակութիւն, եւ սակայն բաւականէն աւելի շատ կդորձածուի իրօք, Երբեմն եւսնաեւ խօսքով։

«Գնա մեռիր, արի սիրեմ»։ Սովորական նշանակութիւնը այս է թէ կուզես որ քեզ սիրեմ, յարդեմ, պատուեմ, մեծարեմ. քանի որ ողջ ես՝ այդ բանին ամենեւին յոյս մի ունենալ, ամենեւին մի սպասեր որ քեզ սիրեն պատուեն, վառաւորեն. հապա գնա մեռիր, — կուզես՝ հայրենեաց համար, կամ թէ աղդի համար, կամ թէ իմ սիրոյս հա-

մար, — յետոյ արի եկ որ սիրեմ զքեզ։ Ապա ուրեմն հեգնական է այդ խօսքին իմաստը. — այս, եւ հեգնօրէն ալ կբանեցընեն զդաիրաւամբ այն անձինքն որ կտեսնեն թէ մէկը ուրիշին յարդը չճանչնար, պատիւը չպահէր, աղէկութիւնը չհասկընար՝ քանի որ նա ողջ կամ առողջ կամ բարեբաղդ է. մանաւանդ թէ կարհամարհէ զնա, կբամբասէ, կզրպարտէ, կանարգէ, կհալածէ, կըշարչարէ. . . եւ երբ այն խեղճը յետին աստիճանի թշուառութեան հասնի, կամ անբուժելի հիւանդութեան մը պատահի, կամ մեծ փորձանքի մը գայ, կամ թէ մեռնի երթայ, այն ատեն կսկսի ափսոսալ, մեղքընալ, եւ կամ այնպէս ձեւացընել թէ կմեղքընայ՝ կցաւի անոր այնպէս անպատիւ, անծանօթ, անհանդիստ կերպով մեռնելուն կամ թշուառանալուն վրայ. ուստի հեգնօրէն վրայ կբերեն թէ «Գնա մեռիր, արի սիրեմ» է քու ըրածդ։

Թագաւոր մը կար՝ խոհեմ, արդարագաստ, ողորմած, առատաձեռն, հեղահոգի, հայր հայրենեաց եւ պաշտպան տկարաց. յարդը Ծանչցան հպատակները, բամբասեցին, զրպարտեցին. որը ըսաւ թէ յիմարէ, որն ըսաւ թէ կաշառակեր է, որն ըսաւ թէ շռայլ է, որն ըսաւ թէ թուլամորթ է, որն ըսաւ թէ մարդու արժանաւորութիւն չճանչցող է։ Յանկարծ յաղթուեցաւ այն թագաւորը իւր թշնամեաց բազմութենէն, եւ ընկաւ աթոռէն, կամ թէ հիւանդացաւ ու մեռաւ. ինչ լացեր ողբեր անոր համար, ինչ գովասանքներ անոր վրան, ինչ կենսագրութիւններ գրել, ինչ արձաններ կանգնել։ Տեղը չէ որ հեգնես ծաղրես այն ընող-

ներն, ու ըսես իբրեւ նոցա բերնէն թէ «Գնա մեռիր, արի սիրեմ»:

Հայրապետ մը կար իմաստուն, շնորհալի, սրբակաց, խստակրօն, աղդասէր, ժամասէր, վեհանձն, մեծագործ. յարգը չճանչցան ժողովուրդները, բամբասեցին, զրպարտեցին, անարգեցին, նախատեցին. որն ըստ թէ տգէտ է, որը թէ կեղծաւոր է, որը թէ բռնաւոր է, որը թէ աղդին թշնամի է, որը թէ գոռոզ է, որը թէ աղդին փողերն ուսող է, որը թէ անմեղաց արխւնը ծծող է... եկաւ ատենը, ընկաւ վախճանեցաւ. ինչ իրարանցում, ինչ սուգ ու տրտմութիւն, որքան ապաշաւանք, որքան ափառանք, ինչ պատմութիւններ, որպիսի ներքովներ այն հայրապետին: Տեղը չէ որ ըսես թէ այն ընողներուն ըրածն ալ կնշանակէ թէ «Գնա մեռիր, արի սիրեմ»:

Իշխանաւոր մը կար՝ հարուստ, ըսին թէ աղահ է. վեհանձն, ըսին թէ հպարտ է. բարեգործ, ըսին թէ փառասէր է. ժամասէր, ըսին թէ կեղծաւոր է: Ընկաւ մեռաւ, ամէնքը սուգ մտան. ամէն պակասութիւնները մոռցուեցան, աղէկութիւնները միայն ճանչցուեցան ու յիշուեցան: Եղաւ որ «Գնա մեռիր, արի սիրեմ» է նոցա ըրածը:

Հայր մը կամ մայր մը կար՝ որդեսէր, երկիւղած, արդարասէր, ուսումնասէր, ուրիշի իրաւանցը չդըպչող, իրեն պատիւը պահող, քաղաքավար, խոնարհամիտ, խրնայող, աշխատող. նոցա յարգը չճանչցան իրենց զաւկըները, գանդատեցան, տրտնջացին, մրմռացին, նոցա սրտերը ցաւցուցին, նոցա հիւանդութեանը պատճառ եղան: Ատենն եկաւ, ընկաւ մեռաւ այն հայրը կամ մայրը. ինչ ողբեր՝ լացեր, ինչ գոռում գոչումներ, ինչ կանչեր ճիչեր, ինչ գովասանքներ այն պատռական չգանուելիք հօրը՝ այն աննման եւ սխրալի մօրը վրայ: Տեղը չէ արդեօք որ ըսես թէ «Գնա մեռիր, արի սիրեմ» է նոցա ըրածը:

Հարցուր որ հապա եթէ յանկարծ այն թագաւորը կամ հայրապետը կամ իշխանը կամ հայրը մայրը յարութիւն առնուին ու կենդանանային, յիրաւի նոցա մահուանը վրայ այնքան ցաւողները կուրախանային թէ ոչ, կամ նոցա ուրախութիւնը երկար կտեւէր թէ ոչ: Հաւատա որ ոչ. հաւատա որ շատ չէր անցներ, նորէն կսկսէին այն գանդատմունները, արհամարհանքներն ու զրպարտութիւնները, եւ աւելի յայտնի կլինէր արի սիրեմ ըսածներուն սրտութիւնն ու կեղծաւորութիւնը: — Աշխարհս այսպէս եկեր է ու այսպէս կերթայ: — Ուրեմն արժան չէ արդեօք որ վայ տամք այնպիսի աշխարհին:

Բայց մեր վայը ինչ ոյժ պիտի ունենայ. այս վայը առաջին տուողը մեք չեմք, այլ ստութեան եւ կեղծաւորութեան առաջին թշնամի՝ ճշմարտութիւնն յաւիտենական, որ կըսէր իւր ժամանակի չընկաներէն ու մանց՝ թէ «Վայ ձեզ». վասն զի նոքա իբր թէ իրենց նախնեաց ըրածներուն չհաւնելով, եւ ցաւելով որ նախնիք իրենց ժամանակակից մարգարէներուն ու արդարներուն յարգը չեն ճանչցած, այլ նոցա մահուանը պատճառ եղեր են, նոցա արիւնը ծծեր են, կըսէին կեղծաւորութեամք. «Ավանս ափանս. եթէ մեր հարց եւ նախնեաց տեղը մեք լինէինք, այն արդարներուն ու մարգարէներուն արիւնը չէինք մաներ»: Եւ նոցա համար փառաւոր շիրիմներ կկանգնէին ու նոցա գերեզմանները կզարդարէին, մինչդեռ իրենք ամենայն ջանքով՝ խօսքով ու գործով իրենց նախնեաց պակաս թողած անիրաւութիւններն ու անզգամութիւններն ընելին ամենեւին ետ չէին կենար. ուստի կըսէր նոցա Քրիստոս՝ յանդիմանելով նոցա կեղծաւորութիւնը. «Վայ ձեզ դպրաց եւ Փարիսեցւոց կեղծաւորաց, զի շինէք զշիւրիմս մարգարէից, եւ զարդարէք զգերեղ-մանս արդարոց, եւ ասէք. եթէ էաք յա-

« ւուրս հարցն մերոց, ոչ հաղորդէաք արեան « մարդարէիցն . — եւ գուք լցէք զջափ « հարցն ձերոց » :

Եւ չկարծեմք թէ միայն չըեաներն են այսպէս « Գնա մեռիր, արի սիրեմ » ըսողները . այլ բոլոր աշխարհք, ամենայն մարդիկ եւ ամենայն ժողովուրդք . ուստի եւ ամենայն ազգաց մէջ եղած են ու կլինին Սոկրատներ, Քալիլէոսներ, Բելիսարիոսներ, Ներսէսներ, Մովսէսներ, Դրիգորներ, Տրդատներ, եւ այլն եւ այլն : Եւ մեք կրնայինք՝ գոնէ հարեւանցի կերպով՝ աչքէ անցընել ամենայն ազգաց հին եւ նոր պատմութիւնները, եւ տեսնել թէ որպան մարդկանց ըսուած է « Գնա մեռիր, արի սիրեմ » խօսքը : Կրնայինք տեսնել թէ քանի քանի մեծագործ թագաւորներ, ազնիւ իշխաններ, ընտիր մատենագիրներ, սրբազն հայրապետներ, արդիւնական վարդապետներ, քաջ զօրավարներ, աշխարհաշէն բարերարներ եւ ճշմարտապէս ազգասէր անձինք լսեր են, — թէ ոչ բանիւ գոնէ գործով — այս խօսքը թէ « Գնա մեռիր, արի սիրեմ » :

Խօսքը այժմ մեր ազգին վրայ դարձընելով, չեմք ուզեր մերոնց սիրտը ցաւցընել, մի առ մի համրելով այն անձինքը, որոց գրեթէ ամենուն ալ կերպով մը ըսուած է իրենց կենդանութեան ժամանակը . « Գնա մեռիր, արի սիրեմ » խօսքը . բաւական համարիմք մէկուն միայն իրաւացի մեղադրանքը եւ սրտաշարժ գանդատը այս տեղ յիշատակել . այն մարդուն գանդատը, որոյ աշխատանօքը միայն հասկըցեր է մեր ազդը իւր ծագումը եւ պատմութիւնը, եւ որոյ պատմագրութենէն միայն հասկըցած են նաեւ օտարք չայոց ազգիս հնութիւնը եւ պատուականութիւնը, այսինքն երանելոյն Մովսիսի Խորենացւոյ ըսածը՝ թէ ուրիշի եւ թէ իրեն վրայ : Նորա Պատմութեան նշանաւոր մէկ գլուխը ամբողջ թարդմանեմք իւր սրանչելի բնադրէն ու

դնեմք այս տեղս, եւ կարգացողաց թողումք այն խօսքերուն վրայ պէտք եղած խորհրդածութիւններն ընել :

« Այժմ որ խօսքը եկաւ այն սուրբ եւ « մեծ եւ իբրիստոսէ մեզի պարգեւեալ ճըշ « մարիտ թագաւորին վրայ՝ որ (սուրբ Լուսաւորչէն ետեւ) երկրորդ նահատակն է, « եւ մեր ազգին լուսաւորուելուն գլխաւոր « պատճառ, պէտք էր որ կարգէ դուրս փա « ռաւոր ոճով մը պատմէինք, ինչպէս որ « կվայլէ մեր առաջին ճամբայ ցուցընողին « ու մեր լուսաւորութեան նահապետին գոր « ծակից եւ անոր հաւասար աշխատանք ու « նեցող անձի մը պատմութիւնը գրել : Վասն « զի Հոգւոյն սրբոյ այսպէս հաճոյ երեւցեր « է որ իմ կուսաւորիչս մեծ լինի միայն նա « հատակութեան մասամբը, կամ թէ աւել « ցընեմ՝ նաեւ առաքելական քարոզութեամ « ըլ . իսկ ուրիշ բաներու մէջ թագաւորն ալ « լինի անոր հաւասար՝ թէ խօսքով եւ թէ « գործով : Բայց ես այս տեղ կուզեմ թագա « ւորին առաւելութիւնը յիշատակել . վասն « զի Աստուծոյ վերայ (կամ Աստուծով) մտա « ծելը, ճգնիլն ու աշխատիլը, երկուքինն « ալ մէկ էր . իսկ համոզիչ կամ սաստիկ խօս « քով նուաճելու շնորհքը, աւելի թագաւոր « րին տրուած էր . վասն զի հաւատքին հա « մեմատ գործ ալ ունէր անպակաս : Անոր « համար ասոր ալ առաջին ճամբայ ցուցը « նող կըսեմ, եւ մեր լուսաւորութեանը երկ « րորդ պատճառ : Բայց որովհետեւ պատ « մութիւն պատմելու ժամանակ է, եւ ոչ թէ « գովասանքներ ըսելու, մանաւանդ որ այս « մեր գիրքը ուրիշ ամէն պատմագրաց ո « ճովը գրուած է, եւ ոչ թէ մեզմէ յատկա « պէս իբրեւնոր բան շարադրուած, անցնիմք « սորա համար պատմուած բաներուն :

« Սա Քրիստոսի հաւատալէն ետքը ամէն « տեսակ առաքելնութիւններով զարդարուե « ցաւ . Քրիստոսի համար քանի կերթար ա « ւելի կաշխատէր գործով եւ բանիւ . երբե

« մըն սաստելով եւ երբեմն անուշութեամբ
 « համոզելով կյորդորէր թէ մեծամեծ նա-
 « խարարները եւ թէ բոլոր ռամիկ ժողո-
 « վուրդը՝ որ ճշմարտապէս քրիստոնեայ լի-
 « նին, այնպէս որ ամենուն գործքն ալ իրենց
 « հաւատոյն ճշմարտութեանը վկայութիւն
 « դառնայ: Բայց հարկ է որ զրուցեմ մեր
 « ազգին խստասրտութիւնը, եւս եւ ամբար-
 « տաւանութիւնը, սկիզբէն մինչեւ մեր օրե-
 « րը, որ ինչպէս բարի բաներուն չսիրող եւ
 « ճշմարտութեան անհաւատարիմ լինելով,
 « կամ թէ ինքնաշաւանութիւնն ու կամա-
 « կորութիւնը իրենց բնութիւն գարձուցած՝
 « թագաւորին կամացը դէմ կիենան քրիս-
 « տոնէական բարեպաշտութիւնը կատարելու
 « կողմանէ, եւ իրենց կանանցն ու հարճե-
 « րուն կամքին ետեւէն կերթան: Թագաւորն
 « ալ այդ բանին չգիմանալով, մէկդի ձգեց
 « երկրաւոր թագն ու երկնաւորին ետեւէն
 « վազեց, գնաց հասաւ Քրիստոսի սուրբ ճրդ-
 « նաւորին (Լուսաւորչին) տեղը, եւ լերան
 « այրին մէջ օրերը կանցընէր:

« Այս տեղ կամընամ ճշմարտութիւնը
 « յայտնապէս ըսելու, մանաւանդ մեր ազ-
 « գին անօրէնութիւնը եւ ամբարշտութիւ-
 « նը, եւ մեծամեծ ողբերու արտսունիքներու
 « արժանի գործերը պատմելու: Վասն զի
 « մարդ կղրկեն՝ կկանչեն զինքն որ գայ, ու
 « զածին պէս կառավարէ եւ թագաւորու-
 « թիւնը առաջ տանի. եւ երբոր սուրբը
 « յանձն չառնուր՝ թունաւոր խմելիք կու-
 « տան անոր, ինչպէս որ հին ատենը Աթե-
 « նացիք Սոկրատայ մոլեխինդը տուին. կամ
 « թէ բուն մերն ըսեմք, ինչպէս որ կատղած
 « Հրեաները լեզիով խառնած ըմպելիք խըմ-
 « ցուցին Աստուծոյն մերոյ: Եւ ահա այս կեր-
 « պով մարեցին անցուցին իրենց վրայէն այն
 « աստուծպաշտութեան պայծառափայլ ճա-
 « ռագայթը:

« Ասոր համար ես ալ իմ ազգիս վրայ ոլ-
 « բալով կըսեմ, ինչպէս որ Պօղոս իրեննե-

« րուն, եւ Քրիստոսի խաչին թշնամիներուն
 « համար. բայց իմ խօսքերս չեն ըսելիքս,
 « այլ հոգւոյն սրբոյ. Թիւր եւ դառնացնղ
 « ազգ. ազգ որ իւր սիրառ ոչ երբէք շտկեց,
 « եւ հոգին ոչ երբէք հաւատարիմ եղաւ Աս-
 « տուծոյ: Ով Հայեր, մինչեւ երբ խատա-
 « սիրա պիտի լինիք. մինչեւ երբ մնուի
 « բաներու եւ անաստուածութեան սիրովը
 « պիտի մոլորիք: Զհամկըցաք թէ ինչպէս
 « սքանչելի ըրաւ Աստուած իւր սուրբերը.
 « ուստի երբոր դուք առ նա աղաղակէք,
 « ձեր ձայնը պիտի չլըսէ: Բարկացաք ու
 « մեղանչեցիք, եւ ձեր անկողիններուն մէջ
 « չզղջացիք. վասն զի անօրէն զոհ մորթե-
 « ցիք, եւ զանոնք որ իրենց յոյսը Աստուծոյ
 « վրայ գրած են՝ արհամարհեցիք: Անոր
 « համար ձեր չգիտցած որոգայթին մէջ
 « պիտի բռնուիք, եւ այն որոգայթովը վո-
 « սը պիտի ընկնիք՝ որով կուզէիք զուրիշը
 « որսալ: Բայց նորա հոգին Աստուծով պիտի
 « ցնծայ, եւ պիտի ուրախանայ իւր փրկու-
 « թեանը վրայ, եւ բոլոր սրազրկը պիտի
 « ըսէ. Տէր, ով կայ քեզի նման:

« Եւ որովհետեւ այս բաները այսպէս են,
 « միսիթարուիմք մենք ալ մեր այս նեղու-
 « թեանցս մէջ. վասն զի եթէ դալար վայ-
 « տին հետ այսպէս կվարուին, կըսէ Քրիս-
 « տոս, հապա չորին բանը ինչ պիտի լինի:
 « Ուրեմն եթէ Աստուծոյ սուրբերուն եւ ի-
 « րենք զիրենք Աստուծոյ համար թագաւո-
 « րութենէն զրկողներուն քաշածը այս է,
 « մենք ինչ երես ունիմք գանգատելու Աս-
 « տուծոյ առջեւը այս նեղութեանց համար
 « որ ձեզմէ կքաշեմք, մինչդեռ նեղութիւ-
 « նը, չարչարանքն ու աղքատութիւնը մե-
 « զի սեպհական բաներ են: Եւ սակայն հարկ
 « է որ ըսեմ. ձեզնէ որ մարդը մեզի ապ-
 « րուստ տուաւ. որ մարդը մեր վարդա-
 « պետներուն միջնորդութիւն ըրաւ. որ
 « մարդը քաջալերական կամ յորդորական
 « խօսք մը ըսաւ. որ մարդը մեր գնացած


« Ժամանակը մեր բեռը վերուց . ո՞ր մարդը
« մեր եկած ժամանակը հանդէելու տեղ
« տուաւ . ո՞ր մարդը մեզի տուն կամ իջեւան
« պատրաստեց . ո՞ր մէկն ըսեմ : Այլ եւ ոչ
« իսկ սանձեցիք տգէտ մարդկանց չար լե-
« զոները , որ մնուի փառամոլութեամբ եւ
« կատաղի լեզուանութեամբ իրենց բերնին
« եկածը դուրս կուտային . հազա նոցա ան-
« մտութեանը նիւթ տալով ձեր ուսումնա-
« տեաց բարքը , բարելոնի հնոցէն աւելի
« բորբոքեցիք նոցա չարութիւնը :

« Անոր համար է որ ամէն մարդ ինքը իրեն
« համար սուտ քահանայ եւ պաշտօնեայ դար-
« ձեր է , ինչպէս որ կըսէ Ս. Գիրքը . վասն զի
« այժմ աստուածային բաներու վրայ խօսող
« շատեր կան , բայց անոնց իմաստին ոյժը
« չեն հասկընար , եւ կխօսին ոչ թէ այնպէս
« ինչպէս որ հաճոյ է չոգւոյն սրբոյ , այլ
« օտար հոգւոյն ուզածին պէս : Ուստի խելք
« ունեցողներուն համար այս խօսքերը ապ-
« շելի ու սարսափելի բաներ են . վասն զի
« խօսողը Աստուծոյ եւ աստուածային բանե-
« րու վրայ կխօսի , եւ խօսողին միտքը օտար
« բաներու վրայ է . ինչու որ խօսած բանե-
« րուն համար աշխատանք չքաշեր , եւ ոչ
« մեղմ եւ հանդարտ կերպով կխօսի , ինչ-
« պէս որ սովորած է այն խօսքէն թէ « Դուր-
« սը անոր ձայնը ոչ ոք չլսէ » , այլ մարդ-
« կային փառաց համար , եւ պուալով կան-
« չուրուտելով մարդկանց ականջները կթըն-
« դացընեն : Նոցա շատխօսութեան հոսանք-

« ները իբրեւ յաղբերէ կվաղեն , ինչպէս որ
« ըսաւ հիներէն մէկը , եւ հրապարակներու
« մէջ գտնուող գինեմոլները կզայրացը-
« նեն . ո՞ր խելք ունեցողը նոցա վրայ ողբ
« ու լաց չըներ : Եւ սակայն եթէ մէկը շատ
« չբարկանայ՝ կըսեմ թէ ոմանք կյորդորեն
« եւս այնպէս ընելու : Ինքզինքս կրոնեմ
« որ չըսեմ Քրիստոսի խօսքը՝ թէ վրէժ
« պիտի հատուցուի՝ արդար Արելին արիւ-
« նէն մինչեւ Զաքարիայի արիւնը որ կեցած
« է տաճարին ու սեղանոյն մէջտեղը :

« Բայց այս տեղ թող դադրի մեր խօս-
« քը , որովհետեւ մեռելներու ականջին բան
« ըսելու պէս աւելորդ աշխատութիւն է ը-
« րածնիս : Միայն թէ սրբոյն Տրդատայ հա-
« մար պատմածնիս ճշմարիտ է . վասն զի
« թոյն խմցուցին անոր , եւ զրկուեցան նո-
« րա շնորհքին լուսաւոր ճառագայթներէն :
« Տրդատ թագաւորեց 56 տարի » : (Խոր.
Պատմ , Բ. ՂԲ) :

Այսպիսի հիանալի օրինակներ տեսնելէն
ետեւ , եթէ մեզի ալ խրատ մը կայ առնե-
լիք , այս է անշուշտ , որ արդիւնաւոր ան-
ձանց յարգը ճանչնամք՝ քանի որ կենդա-
նի են : Զնայիմք նոցա մարդկային մանք
պակասութեանցը՝ յորոց աղատ մարդ չը-
կայ , այլ պատուեմք նոցա կատարելութիւն-
ները , որպէս զի թէ նոքա եւ թէ այլք
յորդորուին աւելի եւս օգտակար լինելու
աշխարհի եւ ազգի :



Թէ միններով վարդ ընծայեն , հատաւըտալէն ետ կեցիր ,
Փուշն որ առնուս՝ լաւ է քեզ .

Թէ տըմարդին կամուրջ կապէ , դուն վըրայէն մի անցնիր ,
Զուրը տանի թող ըզքեղ .

Թէ որ աղուէսը հրաւիրէ , դուն իշքին մի պառկիր ,
Առիւծն ուտէ թող ըզքեղ :

